

այսինքն աշխարհը, իր բոլոր ցանկութիւններով:

Այդ խորհուրդով և այդ ուղղութեամբ մշակուած քրիստոնէական կեանքին զիւտակցութիւնն է որ մեր խղճին մէջ պիտի կրնայ արթինցնել զգացումը երանաւէտ Յոյսի մը իրաւունքին, յոյսի՝ օրուն մտածումն իսկ կր լիցնէ մեր հոգին անանցական բրկրանքի մը յոյզերով:

Այդ բրկրանքը այնքան աւելի աղնուական է և սուրբ, որքան հզօր է Յոյսը՝ որ կը բղիի ակնկալութենէն միւսանգամ յայտնութիւնը մեր հոգեկան աղատագրումին համար ինքնազոհուած տառուածոյին այն Փրկիչին, որուն չնորհիւ պիտի կրնանք այլ ևս ինքզինքնիւ նկատել Աստուծոյ ցեղէն և անոր սեփական ժողովուրդ մը, իր արիւնովը սրբուած և ինքուած, և բարի զործերու նախանձաւնդրութեամբ առցուած:

Այս է յաւիտենական դասը, զոր Յիսուսի մարդկութեան եղելութիւնը, իբրև խորհուրդ Աստուծոյ չնորհաց մարմնացման և երեման երկրի վրայ, միանգամ ընդմիշտ տուած է մարդկացին լրութեան:

Աւ Աւետարանի պաշտօնէին մօնաւանդ պարտականութիւնն է հնչեցնել միշտ աստուածոյին այդ դասը՝ վստահութիւնն, անկիրգութեան, և համոզումի այնպիսի ջերմ և կենդանի չեշտով, որ ամէնքը յարգանքի միայն պարտասորուին Աւետարանի դասարեմին առջե:

19 Մայիս 1931

Թ. Ե. Գ.

### ԽՈԲՀՈՒԲԴ ԵՒ ԽՈՍՔ

Ժամանակը կը փոխի դատաւորին ակնոցը:

\*

Զիայ մեծ պատմական դես մը առանց մեծ դոհողութիւններու:

\*

Աշխատակր մարդուն համար չկայ աւելի առաջ բան մը յան ժամանակը:

\*

Ոչ ոյի մասին յարախոս մի՛ ըլլաֆ, ոչ իսկ ձեր բշնալիներուն վրայ:

### ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ե

#### ՀԱԼԱՏԸ, ԳՈՅԱԿԱՆԱԿ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ

Միութիւնը, ընդհանրականութիւնը, առաքելականութիւնը և սրբութիւնը նշանաներն են Քրիստոսի ձշմարլատ Եկեղեցինն, և անոր նկարագրին չորս զիծերը կը կաղմէնն: Այս նշաններուն խմաստը յայտադրուեցաւ հակիմ կերպով Սիոնի նախանցեալ թիւնն մէջ:

Ակայն այս նշանները գործնական ընձայող եւ Եկեղեցինն կեանիմ պայմանը հանդիսացող չորս աւրեւր կան: Անոնցմէ մէկն է գաւանանքը: Հարեւանցի խորհուներու համար սովորութիւնն է չփոթիւ դաւանանքը հաւատքի հետ՝ որ պէտք է առնուի իր լայնազոյն խմաստով: Անհրաժեշտ է սակայն երկուքին առնչութիւնը և տարբերութիւնը միանգամ ընդ միշտ յատակօրէն ըմբռնել:

Գաւանանք ըսելով կ'իմանանք այն հաւաստումները կամ վճիւները՝ որոնք իբր Քրիստոսէ յայտնուած եւ առաքեալներէ քարոզուած ձշմարտութիւններ կ'ընդունուինն: Այդ ձշմարտութիւնները Քրիստոսի Աւետարանին բովանդակութիւնը կը կազմէն:

Անոնք որ Քրիստոնէական Եկեղեցիի անդամ են կամ կ'ուղեն ըլլալ՝ այդ ճշշմարտութիւնները պէտք է որ ընդունին. եթէ ոչ Եկեղեցիի անդամ չեն կրնար ըլլալ: Եւ իրենց այդ ընդունելութիւնը պէտք է հրապարակաւ յայտարարեն՝ ինչպէս կ'ընեն Ռւղափառ Եկեղեցիներու բոլոր անդամները, այլևայլ հանդիսաւոր առիթներով: Այսպէս՝ գաւանանքը քրիստոնէական ձշմարտութեանց արտայայտութիւնն է, զորը պէտք է խոստովանի ամէնք Քրիստոնեայ՝ որպէսզի Եկեղեցին զիտնայ թէ իր ծոցը մտնել ուղղող կամ մտած անձը ի՞նչ միտքի կը ծառայէ և ի՞նչ համոզումներու և սկզբունքներու տէր մէկն է:

Հաւատքը սակայն, տարբեր է: Անիկա մարդուն միտքին և հոգիին ունենալիք առաքենութիւնն է: Ներքին հոգեկան վիճակ մըն է, վիճակ մը նուիրումի, սիրոյ, վրատահութեան, համոզելութեան, խաղաղութիւն, եւայլն, հանգէպ Աստուծոյ և հանգէպ այն ամէնք բաներուն՝ որոնք Անոր յայտ-

նութենչն էն։ Ա. Պօղոս առաքեալի թուղթերուն մէջ այս հաւատաքը հրաշալի փայտով մը պարզուած է։ Այս հաւատքն է պայման, եւ միա՛կ պայման փրկութեան, երբ անշուշտ արգիւնաւոր կը հանդիսանայ այն՝ անհատին անձնական եւ ընկերային կեանքին մէջ։ Մարդուն մէջ եղող աստուածային տա՛րը կը կազմէ այս հաւատաքը։ Քրիստոսի մարգեղութիւնը, Աւետարանը, Եկեղեցին իր բովանդակ գործունէւթեամբ՝ մարդուն մէջ այս փրկարար, անձնառելի հաւատաքը ստեղծելու համար էն։ Բայց ինչպէս Աստուած անձնառ է եւ անքնին, նոյնպէս հաւատքի այս ուժը անձնառ եւ անքնին, անշափելի եւ անսահմանելի բան մ'ունի իր մէջ։ Աստուած միայն գիտէ մարդուն սիրութ։ Ընդունայն է, մինչև իսկ մեղք՝ որևէ քրիստոնէի մը համար իր եղբօր հոգիին խորը, «սրբութիւն սրբութեանց»ին թափանցելու ջանք ընել։ Քահանայապետին (Քրիստոսին) միայն մատչելի է այն։ Նոյնիսկ մարդ իր անձին հաւատքին չափը լիովին չի կրնար գիտնալ յաճախ։

Այսուհանդերձ հաւատաքը իր գոյութիւնը և ներկայութիւնը կը յայտնէ. և կը յայտնէ հարկաւորաբար՝ միտքին միջոցաւ, սրտին միջոցաւ և կամքին միջոցաւ։ Հաւատաքը այս երեք երեսներով կը ներկայանայ մեզի։ Այս երեք երեսներու ներդաշնա՛կօրէն ըմբռնումը յոյժ էական է։ Բայց հոս այդ կէտը ընդգայնելու տեղ չունինք։ Առնելով առաջին երեսը՝ այսինքն հաւատաքը միտքով գ արտայայտուած, կրնանք զայն նմանցնել խորհուրդի, որ ճշմարտութիւնը մտածելու մեր գործունէւթիւնն է։ Եւ ճիշտ ինչպէս որ խորհուրդը ուրիշներու փոխանցելու եւ ուրիշներու խորհուրդը մեր միտքին մէջ ընդունելու համար անհրաժեշտ պէտք ունինք խօսքի՝ այնպէս ալ հաւատաքը իր երկինքէն երկիր իշեցնելու, զայն սուրբերու հաղորդակցութեան համար չօշափելի և իրական գարձնելու համար՝ անհրաժեշտ պէտք ունինք դաւանանքի անդրութարին։ Ուստի չի բաւեր որ Եկեղեցին ունենայ միայն ներքին հաւատաք մը, այլ պէտք է ունենայ եւ արտայայտեալ դաւանութիւն մը (Օրմ. Լոյս, 1905)։ Առանց կաղապարի՝ գաղափարը չ'ապրիր, իր գիմագիծը կը կորսնցնէ։

Հաւատաքը՝ ուրիմին՝ անհետանելի Եկեղեցիին միտքեան հիմն է. դաւանանքը՝ տեսանելի Եկեղեցիին կազմակերպութեան հիմներէն է։ Դաւանանքը Եկեղեցիին մէջ՝ կարելի է բաղդատել՝ Եկութիւն հետ՝ մարդկային ընկերութեան մէջ։ Նաև՝ ինչպէս ընկերակցութիւն մը սկզբունքներու վրայ կը կենայ՝ այնպէս ալ դաւանանքը Եկեղեցին կանգուն պահող սիւներէն է, և պայման է անոր գոյութեան իր հաստոյթ։ Պատահամբ տեսայ կարեւոր անզիլիկան հանդէս մը՝ որ իր խմբագրականին մէջ կը զրէ. «Քրիստոնէւթիւնը երեւցաւ աշխարհի մէջ ո՛չ թէ որպէս տեսութիւն մը որ հս հոն տարրութէր կը ծփայ անհատներու միտքին մէջ՝ այլ իր վարդապետութիւն մը՝ որ կը պահուի կազմաւորեալ հաստոյթի մը մէջ. եւ այս հաստոյթը ուղղակի արգիւնքն էր Տիրոջ գործինոց»<sup>(\*)</sup>։

Անոնք որ դաւանանքը իրը պայման կը մերժեն՝ մերժած կ'ըլլան Եկեղեցին, ուրով անոր մէջ եղած ըլլալու իրենց պնդումը՝ հակասութիւն է զլսովին։ Եւ ո՛չ միայն այդ չափ, անոնք որ կ'անտեսեն դաւանանքի անհրաժեշտութիւնը՝ Յաւիտենական կրօնքին դատակինքը ստորագրելու կարձատես յիմարութիւնը եւ մեղքը զործած կ'ըլլան։ Պէտք է տեսնել հեռուն՝ զուշակելու համար թէ ուր կ'երթան դաւանանքըն ու անոր հեղինակութիւնը մերժողները, որոնք «քրիստոնէւթիւնը կեանք է» ճշմարտութիւնը միակողմանի կը գիտեն, զայն չեն հասկնար լիովին, եւ այդպէսով իրենց ուղիղ տեսութիւնը կը մթազնեն։

Ուղղափառ դաւանանքը իր բանաձեռնութիւնն հեղինակաւորութեան տեսակէտէն իրեն կռուան ունի Եկեղեցւոյ Խշանութիւնը։ Ասոր հարեւանցի ակնարկեցինք, տակաւին անդրագառնալու ասլիք կ'ունենանք։

## 9

## ԳԱԼԻՆԱՆԱՐԵՐ ԵՒ ՃԻՆ ԵԿԵՂԵՑԵՑԻՆ

Դաւանանքի մասին տիրող մոլորութեանց ակնարկելէ առաջ՝ հարկ է ընթերցողին ուշադրութիւնը հրաւիրել հին Եկեղեցւոյ մէջ դաւանանքի — հաւատամքի — զարգացման երեսովին։

Իրաւ է որ հաւատամքի առաջին պաշ-

(\*) Այս խնդիրներու մասին Սիրոն առաջ առ արտայայտուած է. առեւ Սիրոն 1927, Մայիսի նաեւ Լոյսի մէջ (1905) Օրմանեանի գրութիւնը։

առնական յայտարարութիւնը նիկիոյ ժողովին մէջ խմբագրուեցաւ։ Բայց դաւանանքի սկզբները կ'ելլին մինչև Քրիստոնէութեան համագոյն գրականութիւնը — Ա. Պօղոսի թուղթիւրը։ Դաւանանքի առաջին ձեւ մը կուտայ Հո. Փ. Զ-ի սա՛ խօսքը։ Եթէ Քրիստոսը Տեր դաւանիս (օմալցիշը) բու բերնովդ, եւ հաւատաս սրտովդ թէ Աստուած յարոց զԱյն մեռնելներէն՝ պիտի ապրիսւ։ Դարձեալ Ա. Պօղոս կը դասապարտէ առնայն խօսքերով խստորեալները։ Կը ողջամիտ վարդապետութիւնը չտփանիշ կը դնէ։ «Ողջամիտ վարդապետութիւնը» ուրիշ բան չէ՝ բայց եթէ ուղղափառութիւնը երրորդութեան դաւանանքն է՝ մը կը բարութեան ատեն տիրական հրամանով խստովանուող «Յանուն Հօր եւ Արդւոյ եւ Հոգուոյն Սրբոյ» խօսքն ալ։

Աւետարանական ժամանակներուն մի քանի բառերով արտայատուած գաւանանքներ բաւական չեղան սակայն Եկեղեցին նկարագիրը անաղարտ պահելու դարերու ընթացքին։ Ճիշտ ինչպէս հիմայ՝ այն ատեն ալ եղան մարզիկ՝ որոնք Քրիստոսը Տէր դաւանեցան, բայց ամբողջութեան մէջ այնքան հեթանութեանու էին որքան չդաւանողները։ Ի՞նչ պէտք էր ընել, զնոստիկեան, մարկիսնական, եւայլն, աղանդաւորները Եկեղեցին մէջ նկատել։ Բայց այդ Քրիստոնէութեան ինքնասպանութիւնը պիտի ըլլարը։ Եկեղեցին պինտ կեցաւ իր հաւատքին մէջ եւ դաւանանքին եղբերը բազմապատկեց, Եկեղեցւոյ նկարագրին գիծերը քիչ մըն ալ որոշ և ցցուն ընծայեց, և իր ծոցէն դուրս վտարեց հայոյինները։ Արդիենէս, Գ դարու ա. կիսուն Եկեղեցւոյ տիտանը, շատ լաւ կը շեշտէ այս կէտը իր Հումայեցւոց և Տիտոսի թուղթերուն մեկնութեանց մէջ։ Բայց տեղ չունինք հոս զայն թարգմանելու կամ մէջըերելու։

Մեծագոյն տղէան է այն՝ այն՝ մեծագոյն տղէար, որ կը կարծէ թէ Դ եւ Ե դարերու Եկեղեցւոյ Ա. Հայրապեաններու ուղղափառ դաւանանքի համար կեանքի զնով մղած պայքարները սրբւանդական վէճերը էին։ Այդ պայքարներուն մէջ անտարակոյս խառնութեցան քրիստոնէութեան սոսար եւ անբաղձակի շարժօններ եւ տարբեր։ Բայց չմոռնալ թէ այն որ այս աշխարհի տիղմերուն մէջէն կը քալէ՛ չի կը բ-

նար չցելսոտիլ, որքան ալ իր փէշերը հաւաքել ջանայ, Եկեղեցին այս աշխարհի մէջէն քալեց։ Այդ ցեխները, մարգկային ուկարութիւնները, պէտք չէ մեզի համար Եկեղեցւոյն գեղեցկութիւնը և հրապոյը աղարտն։

Դաւանանքի ուրեմն, պարիսապ մըն էր եւ է ամբակու՝ զոր Եկեղեցին շինեց իր չուրջ՝ պաշտպանուելու համար սուտ մարդարէներէ և աւազակներէ, որոնք — պէտք է միշտ միշտ — իրենց ձեռքը Ա. Գիբքով մը յարձակում կը զործէին ամէն անզամուն։ Բայց մղուեցան ե'տ, վասնզի անոնք որ դունէն չեն մտներ՝ զողեր են և աւազակներ (Յովի. Փ. 1)։

Առաջին դարէն իսկ՝ Եկեղեցւոյ անդամ ըլլարու պայման էր հաւատայ խոստովանութիւնը։ «Մկրտութիւնը ընդունելու ատեն (Երախանները) պէտք է հրապարակաւ, քրիստոնեայ համայնքին առջեւ հրաժարէին սատանայէն, անոր զօրութենէն, անոր գործէրէն, այսինքն ի մի բան՝ հեթանոսութենէն, ասոր կրօնէն և հեշտին բարոյականէն։ Յետոյ կը յայտարարէին իրենց յարումը Յիսուս Քրիստոսին, եւ, ի նշան այդ յարումին՝ կ'արտասանէին հաւատամքը։»

«Դաւանանքի բանաձեւը տակաւին այն էր ամբողջ Եկեղեցւոյ մէջ՝ ինչ որ կը կոչուի Առաքելական Հանդանակ։ Մեր օրերուն գործածուած բնագիրը շատ քիչ է կը տարբերի Գ. դարու սկզբէն Հոռմի. մէջ աւանդական դարձած բնագիրէն։» (Duchesne. H. E. I. 505)։

Տերտուղիանոս է որ կը նկարագրէ մկրտութեան այս ընթացքը եւ իր ակնարկութիւնը կը վերաբերի Բ. դարու ա. կիսուն։

Կը տեսնուի թէ տակաւին դար մը չը լրացած՝ Պօղոս Առաքեալի «Տէրօ բառը» որ պէտք է դաւանուէր Քրիստոսի համար, եղած էր բազմեզը հանգանակ մը։ Այս եղբերը պիտի բազմապատկուէին մինչեւ այն ատեն՝ երբ անոնք պարունակէին քրիստոնէական կրօնի բոլոր հական եւ հիմնական նօմարտութիւնները։ ու անկէ յետոյ պիտի դարբեին։ Բայց ո՛չ անկէ առաջ։

Տ. Վ. Պ. Պ. Ա. Ա.

ԱՄՓՆ, Ապրիլ 1931 թիւ 4 էջ 103, վերեն տող 4 երես պիտի ըլլայ՝ չորս։